

մեծ մարդկանց կենտոց մէջ : Ներսիսի
կեանքն է աւրեմն մի կանոնադիրք
հովուական շշմարիտ մեծութեան :
Ներսէսն է գեղեցիկ 81909 40890
ԳԵՏԱԹԵԱՆ :

ԽՈՐՀՐԵԱՅՈՒԹԻՒՆ

ՍԻՒՆԻՆՈՒԹԻՒՆ, ՎԼՍՅ

Նորարմատի շշմարտութիւն մի
է թէ « Սարգոս արժանաւորու
թիւնը իրեն սիրոյ և միութեան մէջ
է ու քանզի մարդիկ՝ բանական և ըն-
կերական էակ ըլլալով իրարու օժան-
դակ, նեցուկ և զօրավիշն ըլլալու,
իրարու թիկունք տարու, զկար սիրե-
լու և վերջապէս մի բնութիւն կազ-
մելու հօժմար գերաբուն Վարչէն ըս-
տեղծուած են, ուստի ուր կարող են
յուտոյ իրենց արժանաւորութիւնը,
եթէ ոչ ընկերական միութեան և սի-
րոյ մէջ, Կարձակոյ, վասն զի մարդը՝
իւր ծնած ժամանակէն այս երկու
կենդանարար ձրից արձատր իրեն փա-
փուկ սրտին մէջ ունենալով, մի միայն
իրեն կամայ օրինաւոր գործունէու-
թենէն և ջանից քրտաւորէն կոխու թն
ունի այս տնկոյ աճելցուն ըլլալուն,
և պողոց արգասաւորութեան յայտը,
երբ նա գիտնալով այս սիրոյ և միու-
թեան բարիքները, փոխանակ քրտամբ
դանոնք ոտագելու՝ զի հեղձուցանէ իւր
կրից տապախառն խորշակով, ան-
շուշտ այն ատեն պիտի վայելէ անոնց
քրտանելի արգասիքները, Կայց երբ կը
սկսի զգալ այս երկակի պարտաւորու-
թեանց զինքը ենթակայ ընող կենսա-
կան սկզբանց հարկաւորութիւնը, այ-
սինքն սիրոյ և միութեան կարեւորու-
թիւնը. — երբոր մաքաղ մանկութե-
նէն կը փոխադրուի գործակատար
պատանեկութեան վիճակին, երբ իւր

մարմնոյ վարագործին տակ սքողուած
անմահ հոգւոյն կարողութեանց սու-
կաւտմանեաց պայծառութիւնը հասու
կ'ըլլայ մարդկութեան անցեալ, ներ-
կայ և ապունի վիճակին, այն անկա-
յուն վիճակին՝ որն սր փոփոխութեան
ենթարկուած, մարդկային խահակա-
նութեան կրկնորոտի զայն բանակա-
նութեան՝ և բնութեան արարչին կա-
մայց շուղին մէջ մուծանելու, և վեր-
ջապէս առաւել այն ատեն մարգոս
մէջ կ'առաւելու այս զգացմանց իլըք
տու մը, երբ սո իւր մտաց հորիզոնը
կ'ընդարձակէ հմտութեանց բազմու-
թեամբ, բարձր գաղափարաց ձգտու-
թեամբ և կենդանի նպատակաց լու-
սաւոր սկզբունքներով : Նշուատիկ այս
միջոցիս նա ամենայն զօրութեամբ կը
ցանկայ մղուիլ այս պարտաւորական
զգացողութեանց գործադրութեան
ասպարէզը, խելամուտով ակն յայտնի
պարզութեամբ որ իրեն կենդանու-
թիւնը, իրեն բուն արժանաւորու-
թիւնը և բոլանդակ փառքն ու պար-
ձանքը սիրոյ և միութեան մէջ է :

Վրդ՝ մեր խորհրդածութեան նը-
պատակը այստեղ՝ պիտի ըլլայ խօսել
միութեան վրայ, անոր կերպ կերպ
զօրութեան, անոր պակասութեանէն
և զայն գեպ 'ի չարն գործադրութե-
նէն յառաջացած անթիւ կորստեանց
վրայ, այլ քանզի միութիւնը սէր կը
պահանջէ, և սէրը՝ միշտ անոր նախըն-
թաց հանդամանքն է, ուստի երկու-
քն եւս իրարմէ անբաժան պիտի
գտնուին : Արովհետեւ սէրն է պա-
րագրուի և հիմն բնական և բարոյա-
կան օրինոյ և պարտաւորութեանց,
տակէ կը բղխի և միութիւնը, ուր որ
ճշմարիտ սէր կայ, հոն բարեբար մի-
ութե՞ գահը անկործան է, անխախտ
է և մշտնջենաւոր, և ուր ճշմարիտ
միութիւն կայ, հոն բարեաց բազմա-

տեոսի անուկութիւն, ազգային յառաջդիմութիւն, հաստատակոյ կեանայ և շահուց պահպանութիւն, մշտոյ և խղճի տղտաութիւն, խաղազութիւն քաղաքական պատերազմաց և կրօնական վիճաբանութեանց և բաձնակաութեանց, դահերու և բարձից ցանկութեան սոցառումն, օրինոց կատարեալ գործագրութիւն՝ վերաբերելով առ Վստուած և առ քաղաքական ընկերութիւնս, և հոն կրնկատուի մարդկային սեռիս արժաձառութիւն և վրկութիւն:

Վրգ՝ Ճշմարիտ միութիւն ըսելով կ'իմանանք որ կայ միութիւն մ' ալ օրն որ սուտ և վնասակար է մարդկային ազգին, ՚ի հարկէ քանի որ Վստուած անձնիչխան և աղատ կամք տըռած է, կարող է իրեն մէջ Վստուծոյ տուաւորած մէկ բարի ձիրքն ալ դէպ ՚ի վատը չարաչար գործագրել, որ սուտ ու կեղծաւոր սիրոյ հետևութիւն է, օւրեմն այն միութիւնը միայն օգտակար սիրի ըլլայ իրեն, երբ Ճշմարիտ սիրոյն վրայ հիմնուած է. այն միաբանութեան արգասիքը բարի եւ մշտնջենական և համայատաստանող է Վստուծոյ կամոց, մարդկութեան պայմանին և Ճշմարիտ սիրոյ, երբ խահակնութիւնը, մտաց անաչառ դատողութիւնը և արդարութիւնը, իրեն առաջնորդ կ'ուեննայ. նա երբէք չմկրճիր և չի ճնշուիր բռնակալութեան ժանեաց տակ, երբ իրեն ձեռքը բըռնած դրօշակը, Ճշմարիտ ազատութեան դրօշակն է, նա իրեն հակառակորդին թմրութիւնն ալ չ'ուզէր, ինչպէս օր չար միութիւնը կ'ուզէ, որպէս զի անխափան իրեն գործը տեսնայ, որպէս զի իրեն ամբարտաւան և յանգուգն նպատակը յառաջ տանի ուն, Ճշմարիտ միութիւն մը ասոնք երբէք չունի, այս տեսակ չարամիտ միութեան մը արդիւնքը չարիք է և բարոյսական յետադիմութիւն, իսկ բարեւրկատակ միութիւնը գիտէ որ Վստուծին կամոց ընդդէմ եղող որ և ինչէ իրողութեան և անպատկառ նըպատակի համար ձեռնարկուած արարքի մը կորուստը անհրաժեշտ է, նոձանչցած է որ տիեղէրքիս մէջ գըռնուած բալոր արարածոց գործոց հակողութիւնը անաչառ և զօրաւոր գատուորի մը. այն է Վստուծոյ նախախընամութեան տակն է, որ կը խլէ և կ'ոչնչացունէ այն միութիւնները որոնց նպատակը չար է, ընդ հակառակն կը պաշտպանէ, կը զարդացնէ և կ'օրհնէ այն տեսակ միաբանութիւնը որ համօրէն մարդկութեան պատիւը վեհացունելու, և Ճշմարիտ ազատութեան՝ կամ որ նայն է խղճի և մտքի ազատութեան եղիլը բարձրացունելու համար կը միանան:

Նայնիք անգամ մը բնութեան վրայ և կրտեսներք անզգայ տարերաց բազմգրութեանն յառաջ եկած արգիւնագւոր արգասիքը, կը տեսներք որ երբ սերմը հողին հետ բազմգրութիւնը կը միաւորի, շատ մը սերմանց բազմութիւն արգիւնը կ'արձակէ. Վմանապէս երբ նպատակաւ մը այն ցիրուցան քարերը իրարու քով կը միանան, պատասխան մը կը կազմեն, Վարակ թել մը զոր շատ դիւրաւ կարող եմք ձեռքով կըտրել, բոյց երբ քանի մը հաստ մեկտեղ կուգան իրարու հետ կը միանան, այն առեւն ձեռք կորելը անհնար կ'ըլլայ. Վստուծոյ է և մարդկան միաբանութիւնը. բայց սոյն միութեան չար դնող և կընսնաւորող մը կայ, որ իրեն կամոց հաւմաձայն և անկէ դուրս բան չի ինդրեր. օւստի ազէկը յառաջ կը տանի և կ'արգիւնուորէ. իսկ դէշը բալորովն կը փձացնէ և ոչնչութեան կը մատնէ:

Վստուծոյ նպատակը միանգամ նստե

ազգաց աիեզերական պատմութեան
 թերթերը, յեղյեղենք մեր մտաց մէջ
 նոյն էջերուն մէջ պարունակուած եւ
 ղէլութեանց մի փոքր մասը, այն տակն
 հաստատագէտ մարդկան գործքերով
 ալ կ'ստուգուի մեր ըստծին ճմար
 սութիւնը, որ միութիւն մը իւր կազ
 մութեան նկատմամբ կարող է բարի
 կամ չար հետեւեւեմներ ունենալ, չարը՝
 միասու ենթարկած է մարդկութիւնը,
 և բարւոյն մէջ գտեր է մարդկութիւ
 նը իւր երջանկութիւնը :

Վասն զի այն տեղ-պատմութեան
 մէջ պիտի գտնենք բազմաթիւ օրինակ
 ներ, շատ և շատ իրական իրողութիւն
 ներ, որոնք անցեալ դարու գաղափա
 րաց որսխտութիւնը և անոնց հետե
 ւութիւնը մեր յիշողութեան մէջ զար
 թուցանելով պիտի գրգռեն զմեզ հե
 տեւիլ օրինաւորին և փոխելի ապօրի
 նաւորէն . ըստ բնական օրինաց «բա
 րին է աւնելի և չարն խորշակոյ» : Երգ՝
 տեաները ուրեմն մեր է անգութ աշ
 խարհակայնեով հաստատուած ըն
 դարձակածաւալ Ետրին — պարտեցաւ
 Յուդա մակաբեան փոքրիկ միութե
 նէ մը : Սթնդարտին ո՞ր եզրը փոշիա
 ցած և անստութեան մասնուած է
 այն ամբարտաւան Սակեդոնացին եւ
 կարբեդոնացին, հապաքու Հոսիթը,
 որ զանոնք կըրեց այսինքննուածեց և ս
 չնչնայուց զՍակեդոնն և զկարբեդոն,
 մինչգեռ ինքը օրինաւոր նպատակա
 կը պատերազմէր . հապա Պարսիկը, և
 ուրիշ շատեր, Բանդակն ոմանք յայտ
 նի է որ բարտովին անյայտացան, և ո
 մանք ալ զօրութիւննին կորուսած և
 անպատկառ ազգեցութիւննին սպա
 ուած տակաւին առկայծեալ կը մնան
 մարդկութեան և ազգութեանց աւ
 պարիզին վրայ : Եւ յազգերէն և տե
 բութիւններէն ինչպէս ըսինք, ոմանք
 միութիւն ունէին, միանգամայն եւ

հզօր . հզօր միութիւն մը իրակ տկտր
 միութեանց վրայ տղղեցութիւն կը
 բռնեցունէ . բայց ստոնջը բարբարո
 սական ընդդէմ խղճի և արդարու
 թեան, ընդդէմ օրինաց և ընդհա
 նուր մարդկութեան ըլլալով, մարդ
 կութիւնը շատ միասնեբու ենթարկե
 լէն զկնի իրենք և սնչնայան յաշխա
 հէտ : Իսկ ոմանք ալ միութիւն չու
 նենալով՝ երկպառակութեամբ իրենց
 մեծ մասը կործնեցին :

Եւս տեղեկութիւններէն յայտ
 նագէտ կ'իմաստասիրենք թէ մարդու
 անպատճառ միութիւն հարկուոր է ք
 և ոյն պէտք է նպատակաւ և միջոցաւ
 բարի ըլլայ, որպէս զի իրեն ամբողջին
 կամ մասանց օգտին համար մարդկու
 թեան չը միասէ երբէք : Եւ ահա այս
 պիտի միութեան արժէքը քսի կշռու
 դատող, ճանչցող և միանգամայն եւ
 գործադրող տէրութիւն կամ ազգ
 կամ ընկերութիւն ընդհանրագէտ քը :
 րիստոնէութեան դարուցս մէջ կը նշ
 կատուի, կամ պէտք է որ ըլլայ, ուր
 ազգերը բրիստոնէական և աւետարա
 նական ապատամիտ ըլլալով լուսաւոր
 ուած՝ դէպ ՚ի չար գործադրուած մի
 ութիւնը ոչ թէ միայն բարբարոսա
 կան բռնութիւն պէտք է համարեն և
 անկէ խորշեն, այլ և բարենպատակ
 ընկերութեամբ ուրիշին օգնելու ըս
 կղբուներ նոսր պէտք է ընդունին ու
 հաստատեն : Վասն զի բրիստոնէու
 թեան հիմնադիրը, մարդկային ազգի
 փրկիչը, տպուորեց մարդկութեան սրբ
 օտին խորքը այս միութեան սրբազան
 ղգացողութիւնները . ճանչցուց եւս
 առաւել անոր հիմը պահպանել, որ է
 սէր ունենալ, սիրել զընկերն, սիրել և
 բոլոր մարդկութիւնը և այդ սիրոյ զօ
 բութեանէն բղխեալ միութիւնը կամ
 միարանութիւնը պաշտել և պաշտպա
 նել : Եւստ : Ճանկցեն զձեզ ամենեւ

քեան եթէ իմ աշակերտք էք, եթէ սխ
 րիցէք զսինեանս : Մարգարէս Վրիտառ
 սի պատուիրանաց հաւեմատու և բնական
 նապէս ՚ի հարկէ նուիրական պարտաւ
 ւորութիւնն է մարդկու թիւնը սիրելը
 անոր Եժանդակել, նպատակել և միշտ
 ձեռնառու գտնուել և բարեբարել : Վա
 րսն զի մարդիկ ընկերական ըլլալով ի
 բարութեան շարունակ կարօտու թիւնն ունին,
 քոյց եւս առաւել դարձեալ Յիսու
 սի պատուէրին համաձայն՝ «Ի՞նչ էր
 թայք առաւել առ ոչխարս կրտսեա
 լըս ասան իօրայէլիո, իրեն առաջին և
 պրքազան պարտքն է իր միութեան ամ
 բողոս թե՛նէն չք բաժնու իլ, նախաձե
 ճար համարել աւելի իրեն հայրենեաց
 օգնելը, իւր գերդատոսնին մատակա
 րարելը և ազգին ձեռնառու ըլլալու ըզ
 քացու մը : Մարգարութեան չէ եր
 քէք թողուլ հայրենիք, ազգ, անտես
 առնել տգգային ընկերութիւն, ազ
 քացեաց թշուառ խմելք, երթալ մա
 տակորորել օտարաց, օգնել և օժան
 քակել օտարաց, ամբացուցանելու ջա
 նալ այլազգ ընթերութիւններ : Եւ, ա
 սիկա բնութեան օրինաց իսկ դէժ է
 և կատարեալ անօրէնութիւն» : «Իր գն
 տանեաց իւրոց ինամոչ տարցի, ՚ի հա
 ւատոյն տրոցեալ է ո. ամեն անհատ
 պարտաւոր է նախ իր ազգային ամ
 բողոս թիւնը պահպանել, և երբէք
 զայն մտերու բաժնելու չի մասնաձ
 ցիլ, որովհետեւ «Վճենայն տուն բա
 ժանեալ յանձն իւր՝ աւերի ո. ալքայ
 նոց ամենայն անձնափրութեամբ ձե
 ւըն չք կարկառոց անձմը. սնկորալ կը
 գանաւի ընդհանուր մարդկուէ նպատ
 տաւոր ըլլալ. և եթէ ըլլայ անգամ՝
 օրինաց դէժ է. ժխտած կ'ըլլայ արդա
 րութեան և կըրթէ իրաւանց և պար
 տուց անհերքելի սկզբանց :

Իրաւունք բսինք, և կրտսեպուսինք
 մեր նպատակէն քիչ մը հեռանալ : և

այնպէս նկատուլ թեան՝ աննել թէ
 « Իրաւանց սկզբունքը՝ ինչպէս ոսկն
 անհատէ՝ նոյնպէս ամբողջ ազգերէն
 կը պահանջէ՝ որպէսք կենթօք շափ իւ
 րեանց ալքային իրաւունքն և սեփա
 կանութիւնը պաշտպանել : — Այ՛ն,
 վասն զի եթէ անհատ մը մասնաւորա
 պէս իրեն սեփական իրաւանց յափրջ
 տակիջը կ'առնենայ, և պարտաւոր կ'ըլ
 րայ նոյն կտուտնքը չք յափշտակել տա
 լու համար՝ իրեն հակառակորդին հետ
 մինչեւ վերջին շունչ մտրանչել (որով
 հետեւ եթէ տնհոյ կենալու ըլլայ,
 թշնամին սխերիմ ըլլալով, ԳՕՆ չք պի
 տի ըլլայ այս նիւթական յափշտակա
 թեամբ, ոչք բարոյականին եւս ձեւ
 նարկելու պիտի յանդգնի) : Հայտ
 օքքան առաւել Ազգ մը պարտաւոր է
 ուրեմն իրեն սեփական և ճշմարիտ իւ
 րաւունքը դիմացի թշնամեայն յափրջ
 տակել չք տարու համար ամենայն հա
 դուով դէժ՝ զնել, և այս ալ կայ որ,
 որքան մէկ անհատի թէ նիւթական
 և թէ բարոյական իրաւանց յափշտա
 կութիւնը սը բնութարարութիւնը ան
 զգալի ըլլայ, այդքան ալ զգալի և նշա
 նաւոր է բովանդակի Ազգի մը ըրած իւ
 րաւանց կրտստը. և ազգ մը եւս ին
 չմի կրնայ իրեն զորուոր բանաբար
 զին դէժ՝ ամբարտախ կանգնել, եթէ
 ոչ իրեն անդամաց միութեամբ, աննոց
 օժանդակութեամբ և մտնաւանդ Այ
 տուծոց պահպանողական աշուն զորու
 թեամբ : իսկ երբ կ'առնենայ ազգ մը
 նախախնամութեան անք իրեն պաշտ
 պան : — երբ որ ալք մը իրեն միւ
 թեան բարի նպատակ առնենայ : Այր
 ջանիկ է ուրեմն այն ազգը, ինչպէս
 շատ դարեր յառաջ կը գոչէր մարգա
 րէն « Երանի այն ազգին որուն հետ
 է Եսկորին տէր Աստուածը ոչ
 Երբեք ալ տարակցոյ չք մնաց և
 վարանմունք մը երբէք, թէ որքան բա

րիքներ կարող է ծնանիլ մարդկան հաւարած մը եւ միտքանուծիւնը. վասն զի ինչպէս « պարզ մեղուաց գործեն ըզմեզը, նոյնպէս եւ միտքանուծիւն եղբարաց զառայրիտուծիւն » . անուանի զձեռն . եւ ահա այս անխիւ բարեաց համար է որ մարդարէն կը բացազան չէ « () ի բարի, կամ զի վայելուչ, զի բնական եղբարք 'ի միասին » : Այս է քրիստոնէութեան սկզբունքը. այսպիսի բարոյական միտքիւն է անոր օրինակը նպատակը. զոր գործադրող ազգերը երջանիկ են :

Իսկ եթէ Քրիստոնէական լուսուոր դարերուն մէջ, այս միութեան գէժ զինող եւ անոր հակառակ ըսկզբունք պաշտողներ պատահեցան. այն ալ տգիտութենէն եւ մտաց կուրծիւնէն յառաջ եկած բան մ' է. վասն զի Քրիստոնէութիւնը տիեզերքիս վրայ լոյս սփռեց, քրիստոնէութիւնը բոլորովին կերպարանափոխեց զաշխարհ լուսուորութեամբ. ուր որ այս լուսով պայծառացաւ, որ ազգ որ այս կենսուէտ եւ բարոյական պայծառութիւնը անխառն օտացաւ, այն սեղ խաղաղութիւնը հաստատեցաւ, այն երկիրը կամ ազգը իրեն սերտ միութիւնը ամենայն սիրով պահպանեց, որով եւ խաւարային գրութեանց գէժ զնեւով միշտ յաղթական հանդիսացաւ : Արովհետեւ քրիստոնէայ ազգ մը միշտ կը լինէ. « Այս լոյս յաշխարհ եկի. » եւ թէ՛ « եւ յաղթեցի աշխարհի » Քրիստոսի անսուտ խօսքերը, եւ միանգամայն լուսայ որդի ըլլալու խոստմանը արժանանալու իղծը կը սնուցանէ իւր սրտին մէջ : Այս ահա այս սեղ կարող է մեզ առարկուիլ թէ, ինչու՞ հապաշատ ժամանակ բազմութիւն նահատակներ անօրէն իշխանի կամ կուսակալի մը կատարի սրտմտութեանը զոհ եղան, այլ սակայն այս ըսել չէ որ շա

րութիւնը յաղթող է, բռնաւորութիւնը իրեն տղզեցութիւնը միշտ կ'ունենայ, որուն զոհերը ճշմարտութիւն հաստատող կիիքներ եւ վայրութիւններ են. Քրիստոնէից բարոյականապէս յաղթող ըլլալու նշանակ են անոնք, վասն զի Քրիստոնէութիւնը նահատակութիւն ըլլալով՝ շատ անգամ իրեն քրիստոսական հեղուծեամբ նիւթական միութիւնը բռնակալաց կատարութեան զոհեց. չիմանայե՞ իրեն ճիտութեան, հարատւութեան, շքեղութեան, արտաքին եւ ներքին ամեն տեսակ վայելումներու. սակայն պահեց բարոյական միութիւնը յօգուտ իւր նմանեաց եւ ակնկալելով մի վերին եւ երկնային անդառ բարեաց :

Ահա այս տեսակ քրիստոնէայ ազգերէն մէկն ալ մեր Հայոց ազգն է, այս տեսակ զոհողութեանց յանձնուուու եղող եւ իրեն միութիւնը պաշտպանող ազգաց զխաւարն եւ հոչակաւոր մեր Հայը եղած է իր սկզբնուուութեանէն մինչեւ իւր անդամոց 'ի մասունս բաժնուիլը, եւ անկէ մինչեւ յարգքաղցր է մեզ հաւատալ որ՝ մինչեւ յաւիտեան պիտի պաշտպանէ :

Հայ ազգը երբ քրիստոնէութիւնը ընդունելով իւր մէջ, աւետարանական լուսով պոյծառացաւ. երբ բարոյական միութեան արժէքը ճանցաւ, այն ստեղծ աւելի սերտ եւ զնայելի համակրութիւն ցուցուց այս քրիստոսական միութեան. Հայերը այս միութիւնը բաց 'ի նիւթականէն բարոյականապէս աւելի ամրացուցին իրենց մէջ եւ առօրէ տիտղոսիւ զայն զարդաբեցին :

Հայերուն այս ընդհանուր բարոյական միութեան ընդդէմ՝ շատ անբարոյականութեան մէջ լողացող հրեաներ երեւան երան, շատ տիեզերաւարսափ բռնակալներ զայն ոսմակիտ

ընել ուղեցին . շատ խորամանկ և դա
 ւաճան շողմարտորներ խորգուռանել
 մեքենայեցին . շատ արիւնըուռուտ եւ
 մարդախոշոշ վայրենիներ սուր , հուր ,
 բանտ , կախարան եւ ամեն անասկ
 տանջանարաններ գործադրեցին զայն
 լքուցանելու , խափանելու և ոչնչա-
 ցուեցելու : Այով բանիւ , սուտ հաժ-
 բաւներով , քաղանի ուճրագործութիւն
 ներով և սարսափելի մասնութիւն
 ներով դէմ էրան , այնու ամենայնիւ
 ամենուն տրիտպէս դէմ դրու և գը-
 բած է մինչեւ այն կէտը , երբ ամեն
 Հայ անբաժան իրարմէ թիկունք կու-
 տային միմեանց : Այբ որ Հայ ժողո-
 վաւ դըր , և նայն իսկ Հայոց քաղաքա-
 կան իշխանութիւն իրեն եկեղեցւոյն
 ամենադոյնն յնաս հասած ժամանակ
 արտաքին թշնամիներէն (Պարսիկնե-
 ընէ , Հագարայիններէն , Թաթարնե-
 ընէ և նայն իսկ քրիստոնէայ քահանայ
 ազգերէն ,) արթուն ըջմտութեամբ
 անոր առաջն առնելու կը փութար :
 Վասն զի մեր Ազգը , եկեղեցին՝ ազգ ,
 և ազգը՝ եկեղեցի համարած էր և կը
 համարէր մինչև իրեն բաժանման կե-
 տը , իսկ այսօր այս լուսաւոր դարուս
 մէջ ո՞ր փնտռենք Հայոց միութիւ-
 նը , ո՞ր երթանք որսնէնք Վարդա-
 նեանց , Վահանեանց , Սքաւտեանց և
 Աշտեանց ազգաշէն արիւնը կրող
 Հայ՝ ո՞ր տէրութեանց սահմաններու
 մէջ Վիպիկնէսի լոպտերը վառենք
 ճշմարիտ Հայ քանելու . ո՞ր մայրաքա-
 ղաքի , քուռուաց կամ ամոյի անա-
 պատներու մէջ հետախուղելու ելնենք
 այն ազգասէր , հայրենասէր և որ մե-
 ծըն է՝ աստուածասէր նախնեաց եւ
 Հայրապետաց ոգին կրող աշխարհա-
 կան մը կամ վարդապետ մը , կամ բը-
 նաւ չիկայ սխտի ըտենք , և կամ եթէ
 կայ , նուազ ու անզոր են , և իրենց
 բարի նպատակը խափանողները շատ

են : Վասն զի շարամիտ մարդիկ անոնց
 խղճնդոտն եղած են . չեն թողուր որ
 այս երկու դասը , այսինքն կղերականն
 ու աշխարհականը իրարու գան , միա-
 նան , իրարու թիկունք տարով գոր-
 ծեն , յոռաջ գիտեն , քաղանի խորա-
 մանկութեանց օյժն ու զորութիւնը
 խորասկեն և ազգը բարոյապէս եւ
 նիւթապէս զարգացունեն և պայծա-
 ռացունեն . այլ ի՞նչ կ'ընեն . — միշտ
 զիրար նախատել և անարգել կուտան ,
 որպէս զի միշտ բաժնուած ժանն և իրա-
 բու դէմ առեցրութիւն սնուցանեն :

Այս համար այսօր ազգասէր սքը-
 տերը խորին տխրութեամբ համակ-
 ուած են , ազգային ընդհանրութեան
 շահը մասնաւորի կը զոհուի յոռաջա-
 դիմութեան պատրուակաւ : Այսօր
 հայրենասէր ոգին մեծ վտանգներու
 տակ կը ճնշուի , կը հոռաջէ՝ երբ քա-
 ղը ոչնչարի դէպատով կը տեսնէ անմեղ
 քառնեցու և հայրենեաց զուակայ
 մէջ , կը հեծէ , հոգւոց կը հանէ եւ
 զինքը ըջմապատող աւարկայնեցն
 հայրենեաց օգնութիւն կը խնդրէ ,
 ի՞նչ տխուր տեսարան : Ի՞նչու տանք
 ամենը Որովհետեւ իւրօրքան
 չիւրը չի յիշելով իրեն նախնեաց փու-
 ռաւոր յիշատակը , չը յիշելով երբէք
 մարդկութեան բուռ պայմանը և իւր
 նախնիին փառաւոր վիճակը , չը յիշե-
 լով այն ազգասիրութեան սիրով վտա-
 ուած բորբոքած , և աղատութեան
 զեփուքը իրենց միութեամբ շնորհ
 անզուգական լինելը , փցուն իշխա-
 նութեան խաբխուլ ատախճանի մը սե-
 մը կոխած ժամանակ կը կարծէ ահա՛
 ինքն և և ուրիշ չի կայ . . . կը սկսի կլիք
 յապեցնել , ետականութիւնը յառաջ
 տանիլ , մարդկութեան իրաւանց մէջ
 անհաւասարութիւն քարոզել , և եթէ
 իրենցմէ ստիպու ինչ զորաւորի մը
 հանդիպին՝ կը ըսնան շողքորթու-

Թեամբ զայն որսալ: Եւ շատերն ալ մտնուանոց կան որ, կարծելով թէ հայազգին ճակատագիրը այսպէս զրժ. բաղգութիւն է գրուած, ուստի քն չուս պէտք է, ասանկ եկեր ասանկ պիտի երթայ ըսելով ետ կը բաշտին . . . յուսահատութիւնը մահ կոչ ուած է, եւ յարստեւ միաբանութեամբ աշխատիլը չարեաց և զեղծ մտնց կործանուածն . . . « համամտութիւն բազմութեան յօգտակար ձեռնարկութիւնն, ունի զգորութիւն օրինացոյ, բարոյական աւանդ կը յիշեցուցանենք այնպիսիներուն ալ, որոնք բոլորովին անտարբերութեամբ՝ ազգային հակայաբայ յառաջագիմութեան աստարեղ բանարու միջոցները միայն կ'երեւակայեն. առանց կործանման չարին կամ առանց գործի ձեռք զարնելու մեծամեծ բարիքներ կ'երազեն:

Բայց ինչն յառաջ կուգայ այս ա մենը, և ինչ է այս անբուժելի կարծեցեալ վերաց գարմանը, մենք մեր քովէն այս մասին բան մը չենք ուստասխաներ, այլ այս տեղ թող խօսի մեր բոլոր փաստերը վաւերացունող և մութեան արեւանցի ու երկպառակութեան չարեաց սկանառեւ երանելի Եղիշէն, հորցունենք միանգամ նորա ուշիմ խորհրդոց . ահա քաղցրածայն և միանգամայն վշտակութեան հեզ ձայնիւ մը պատասխան կ'ընդունինք. « Եյս ամենայն չարիք մտանեն իմիտս մտրդոյ յանուսու մնութենէ ո: Ինչ ազդու և որտերու խորերը թախանցող խօք մի է. « Օրգութիւն է մայր բարեաց, և անգուգութիւն ճնող չարեաց ո, սկզբունքը հաստատող սրբազան Ընծ մը ուսումնու մտաց լուսաւորութիւնը ահա դարման կը ցուցունէ մեզ, հապա ինչն զուրկ է մեր ազգը այս դարմանէն:

Իսկ է որ Հայերը այսօր կորուսած ամեն կորուսանին վերասին կորող են ձեռք բերել, եթէ ուսման և գիտութեան յարգը ճանճմուն հանդերձ գործադրութեամբ: Ասան զի ինչպէս « Հաւատք առանց գործոց մեռեալ է ո, նոյնպէս եւս կարող ենք ըսել որ՝ Ճշմարտութեան ճանաչումը առանց իրական համոզման և գործադրութեան անհոգի մտրմին մ'է:

Եյս ուսման պէտքը այսօր կրկնաց ամեն հայ, կրկնաց որ այս ազգային կենդանութեան առաջին թէութիւն և սարբ կոչուած ուսումն ու կրթութիւնը՝ եթէ Հայ հասարակութեան մէջ չըտարածուի, անհարին է որ Հայ գասէ իւր առաջին վիճակը, վասն զի այսօր շատ տգէտ Հայեր, անտեղեակ և բոլորովին անձանթ իրենց եկեղեցւոյ բուն հոգւոյն, և նախնի սըրբազան Հայրապետներուն մեզ կոտակած աւանգութեանց, ոմանք ալ գիտնորով անձնական շահաւ համար կա մաւ կուրացած, կը թողուն անգիտութեամբ Հայաստանեայց եկեղեցւոյ մայրենի գիրիր, կ'անարգեն իրենց ազգային մութեան սովորութիւններն ու յատկութիւնները օտարներ կ'ընդունին: Աստի Հայեր, չուինք մեր ճշմարտախօս Եղիշէ վարդապետի առաջարկած դարմանէն զատ ուրիշ յոյս, այսինքն Ճշմարտ հայու սրտով մաւնալ Հայ հոգւով մարբեր մշակելու, հապա ջանանք, իրախուսինք հայկուզունք, մանուսանց կղերական գաս, Ճշմարտ Աստուծոյ սրաշունեայներ, ժամանակն է ազգին կենդանութիւն տալու, սփոփելու թշուառ և որդեղուրկ Հայաստանը բոլոր ժողովրդոց մտաց մշակմամբն ու լուսաւորութիւն ու չէ թէ շատ մը գիտութիւններու անուաններով . . . կղերականը նախ պիտի սորվի և հաղորդէ իւր հոգեւոր

Ալապիւնիւնի, Փերի, Խոռ.Քչախ,
Ալ, և այլն:

զաւակաց, նա պիտի մշտնուի և մշա-
կէ իւր ժողովուրդը: Այս հարկ է ու-
ղիղ դատաւարակուի և դատաւարակէ
ազգին մանկան. ճշմարիտ և երկիր-
շած աստուածապաշտութեան սկզբ
քունքը ուսնի, և ուսուցանէ իր ե-
տեւէն ընթացող խառն բազմու-
թեան, ճշմարիտ և քաջ հովուի մը
պարտքը յանձն առնու, և նոյն անձ
նուիրութիւնը հազարգէ իւր հօտին:
Վերջապէս յիշելով նախնի երջանակա-
յիշատակ հարապետները՝ որոնք ան-
ձամբ անձին կը դատաւարակէին ժա-
ղովուրդը՝ և աննախանձ կը ջամբէին
անոր հոգեւոր սնունդ, անոնց շա-
ղին ջանաց հետեւիլ. անոնց՝ որոնք
չեն խնայած երբէք ի պահանջել հար-
կին, ազգին և եկեղեցւոյ համար ի-
րենց արիւնք թափեր են, բանտ աք-
սոր յանձն առած են և շղթայակիր
կոշուած են. անոնց՝ որոնք միջնորդու-
թեան համար թախառական երկրէ
երկիր շրջելով, վրդոված են բարոյսին
իրենց անդորրութիւնը Ազգին համար,
երբեմն Պարսկաստանի արքայական
պալատներու անկիւնները. երբեմն
հազարացւոց Ամիրայներու սոքը, եր-
բեմն, ո՛հ... պատկառանք կը բերէ
ըտել Քրիստոնեաց աղչաց կայսերաց
մօտ, անոնց սոքն ինկած կը պաղտաին
և կը հայցեն ազգին օգնութիւն ու
անդորրութիւն: Արեմն առանց այս
պէս սրտով և հազուով միանալու, ա-
ռանց յօգուտ հասարակաց միաբա-
նութեամբ գործելու, վրիկութիւն
գարգացումն եւ յաւաքողիմութիւն
չի կայ:

Սարգուս առողջութիւնը խոն-
գարող շատ մը առիթներ կան զորս
իրբ բերկրանք ՚ի գործ կը դնենք, ինչ
պէս են զգայական անչափաւոր բեր-
կրութիւնք. հանգերծի, կերակրոյ,
ըմպելեաց, և այլն չարտաք գործածու-
թիւնք, ասնոյմէ զատ օգոյն անհա-
ւասարութիւնը կարող են շատ կեր-
պիւ մարդուս առողջութեանը վնա-
սել: Այս ամենը երբեմն այնպիսի ցու-
ւալի արդիւնքներ յառաջ կը բերեն,
որ ամենէն հմուտ բժիշկներն անգամ
կը շուարին, ժառն զի ամեն միջոց ՚ի
գործ դնելէն վերջն ալ տակաւին չեն
յաճողիր հիւանդը առողջացունել.
սակայն մենք դիտաւորութիւն չու-
նինք ասոնց վրայօք խօսիլ, այլ կը թռ-
ղունք որ բժիշկք և կազմաբանք խո-
սին ու ճշգրիտ կերպով բացատրեն,
մեր ուշադրութիւնը նորանոր շարժա-
ռիթներով կը հրաւիրուի ուրիշ առ-
թի մը, որ վերոյ յիշեալ առիթներէն
աւելի մարդուս արգելանկութիւն կը
պատճառէ. այնէ ցնորքներն ու առաջօք
երեւոյթները, որոնց աւամիկը զանա-
զան անուններ տուած՝ իւր մատաղ
սերունդին կը սովորեցունէ, որով ա-
նոնց թշուառութեան, մինչեւ տարա-
ժամ մահուան պատճառ կ'ըլլայ: Այս
ցնորից անուններն են Ալապիւնիւնի,
Փերի, Խոռ-Քչախ, Ալ, կամ Խոռ-Քչա-
խայ կամ Խալիլի, և այլն և այլն: Ըստի
այնպիսի ցնորական խաբեբայ և սուտ
բաներ են, սք գոյութիւն չունենալէ
զատ՝ ասոնց վրայ եղած պատմութիւն
ներն ալ խիստ այլանդակ և խելքի
դէմ են: Աւստի մենք այսօրբերս ասոնց
լիսասակար հետեւութեանը պատու-
հելով՝ ստիպուեցանք ասոնց վրայ քա-

Սիրիւ Սարգսազ Տէր Ստե-
փանեան Տիգրանապոլսոյ,
Ալ. ժառ. Վարժարանի: